

ԿԵԱՆՔԻՍ ԲԱՇԽՈՒՄԸ

•

Ամէն անգամ որ կեանքը կը թռւի մօտենալ իր վախճանին, երբ պատահարները կարծիս այնպէս մը կ'առաջնորդեն լինելութիւնը որ ան կը թռւի պահանջել կեանքէդ զոհութի . . . ինքնարեարար և բնազօրէն կ'անդրադառնաս ապրած օրերուդ ամրողջութեան վրայ, կարծիս — որքան ալ անոնք ներկայացնես կիսկատար բան մը, կամ նոյնիսկ ներածութիւն մը, ձանուցում մը միայն գործի մը — այդ համազրական նկարումովը կարելու համար անոնցմէ գեղարուեստի գործի մը պէս ամրողջ մը, բանաստեղծութեան մը պէս կամ զէթ նուպէրթի չվերջացուցուած սցմֆոնի ին պէս բան մը: Կարծեմ անձնապահապահման նազգն է մինչեւ ապագային մէջ սուսերածգած իր ճիպը, զա՞ւր ճիպ:

Թանի մը օրերէ ի վեր, իրաւ ալ, զոյութեանս վրայ է խնդիրը, ու զինուօր չերթալու, աքսոր ալ թերես չերթալու համար փախուտական եմ, տունի մը մէջ պահուըտած . . . Աւ բնազգօրէն կ'անդրադառնամ կեանքիս, մանկութեանս ու պատանութեանս, զորս այնչափ կը սիրեմ . . . ու օրքան պիտի ուզէի կարենալ սա օրերու մէջ զրել անոնց պատմութիւնը. թռւզթի վրայ ճշգագրել յիշատակներս: Որքան պիտի ուզէի ներազգել այն արշալոյսը որ տարիներու մէջ եղաւ իմ կեանքիս նախածանուցումը . . . թերես ի զուր ափսոսալու համար կամ ափսոսալ տալու համար այդ կեանքին ջնջման պարագային՝ անոր ապագայ կերելիսութիւններուն վրայ, որոնք եկած պիտի չըլլան:

Տունի մը մէջ բանապարկուած եմ, բարեախտաբար սենեակ մը կայ ուր կրնամքաշուիլ և աշխատախիլ: Աւ աւելի բարեբախտաբար՝ այդ սենեակը ունի պատուհաններ որ կը գրկեն լայն հորիզոն մը, գեղեցիկ համայնապատկեր մը որ հոգիս հրճուանք կը ներշնչէ ու կ'ամոռքէ ամենէն սրտածըմլիկ վիճակներու: Տեսարանին առաջին մակարդակին վրայ յոյներու և հայերու գեղեզմանատունն է. ճերմակ, անկանոն ու տիսուր խաչերով և քարերով գերեզմանատուն մը, որուն քանի մը ծառերը չեն կըր-

նար մեղմացնել լքման ու անհրապոյր մահուան նիւթին յայտնութեամբը տիսուր և տափակ մահուան macabre տպաւորութիւնը, որ կը պմզացնէ զիս, բայց տեղի ետելը՝ ընդարձակ հողերը, բուսականութեամբ հարուստ պարտէզները — որոնց ծառերուն մէջ աշունը հիանալի երանգներ նիտած է — և կղզիները իրենց կը քաշեն նայուած քո, զայն միսիթարելու համար, ինչպէս հորիզոնին լուրթ լեռները, որ ծավին ու երկինքին կապոյտին հետ երանգներու նուրբ գանազանութիւն մը կը յօրինեն, կը զրաւեն քեզ, երազանք դնելու համար հոգիրիզ ու աչքերուդ մէջ:

Ու այս տեսարանը այնքան զրաւող է որ գերեզմանատունին հետ մտքիս ներկայացող ու ապրած պարագաներէս քաջաւերուող տրաում զգացումը եա կը մզուի ու թերես նոյնիոկ իր մէջ կը բերէ կեանքի բուրումները, որոնք կը չըջապատին զիս, քանի աչքերս կը խորասուզուին հեռուի տեսարաններուն երանգներուն մէջ և քանի յիշատակներս մանկութեանս և պատանութեանս տարիներուն մէջ կը փոխազրին զիս:

Երէկ առաւօտ զբաղեցայ իւրաքանչիւր մէկ բառով, օրագրելու բոլոր լիշտակներս, որոնք կը մնան տակաւին մտքիս մէջ մանկութենէս, այսպէս երբ կը պատրաստուի ըլլալ և իսկ իմ կենսագիրս, կը մտածէի կեանքիս զլիսաւոր բաժանումներուն վրայ: Կեանք մը կը բաժնուի՞ մասերու, ինչպէս կ'ընեն կենսագիրները: Պիտի բերուէնք խորինելու թէ այդ բոլոր բաժանումները անհիմ են և յատակութեան պահանջքն է որ պատմագրողին կատարել կուտայ զանոնք: Բայց երբ ևս իսկ կ'անդրադառնամ այն ներկայացման զոր ունիմ մտքիս մէջ՝ իմ իսկ կեանքիս մտօին, կը զիտեմ որ ան ինձ կը թռւի գլխաւոր բաժանումներ ունենալ: Անչուշտ երբ չատ խորութեամբ նայինք՝ կեանքը ի ներքոյ միէ. բայց բոլորզին արտաքին կրնան չըլլալ բաժանումները և բաւական՝ հիմնաւորեալ երբ ենթական իսկ է որ իրական կը զգայ զանոնք:

Երբ կ'անդրադառնամ այսպէս իմ կեանքիս վրայ, ան ինձ կը ներկայանայ իբրև շարայրաւոմ մը, որ ունի օրոշ մասեր, իբրև ամբողջ մը ուր կարելի է որոշել զւտ-

խաւոր քանի մը շրջաններ, գոյնով տարբեր, և կարծես տարբեր անկիւններ կան, որոնցմէ զերջ ուրիշ նկարագիր մը ստացած է կեանքը, կամ դէմ ուրիշ կարգի իրողութիւններով լեցուն եղած է, հակառակ որ զանոնք ոգեսորող իրականութիւնը մինչոյն հոգիէն կը բջիփ ու մինոյն դynamique տօք ունի: Ու քիչ մը աւելի դիտելով կը տեսնեմ որ կեանքի շրջանակն է որ կը կազմէ զիսաւոր տարբերութիւնը այդ շրջաններուն, և այդ շրջանակները ուրիշ բան չեն բայց եթէ ճամբարդութիւններ, որոնք տեղափոխած են զիս և փօխած այն տեղը ուր կը սահէր կեանքս: Այնպէս որ քաղողը մինոյն անձն է, բայց ճամբան փօխուած է: Ու շատ բան կ'ազգուի այդ ճամբային պարունակութենէն և յիշատակները կը ցոլացնեն իրենց մէջ այդ ճամբուն պատկերներէն, անոնց երանգէն և անոնց յստակ զգացումէն:

Ա. — Մատքիս մէջ իրեն առաջին մանկութեան շրջան մը կը ներկայանայ այն զոր ապրած եմ ծննդավայրիս՝ Ակիւտարի մէջ, կեանքիս առաջին վից տարիններուն, 1891էն մինչև 1896ի աշունը: Կեանքիս այդ առաջին մասի շրջանակը, հայրենի զպրոցը, իր պարտէզը, և անոր կից՝ մեր կողմէ բնակուած ճերմակ, քարաշէն տունն է: Ինք զինքս կը տեսնեմ հոն պղտիկ տղայ մը, երկար մազերով, անհոգ և ուրախ կեանքով, որ կը խաղար իր քրոջը և եղբօրը հետ տարօրինակ խաղեր, որուն հետ կ'իշնային դպրոցին տղաքը որոնցմէ քիչ մը կը խորչէր և որ ունէր բարի բնութիւնը, բայց երեմն զայրացկոտ, որ քարոզ կուտար և որ կ'ազգուէր այն պատմութիւններէն և երգերէն զորս կ'ըսէր ու կ'երգէր Ռիսաննա տատան: Այդ շրջանէն զերջը կը ծնի Նուրհանը. կը պատահին 1895ի և 1896ի դէպքերը, որոնք տեսակ մը արձագանգ ձգած են մէջս, վտանգաւոր ու միանգամայն քաշող բանի մը: Հեշտալի մանկութիւնն էր այդ, անհոգ, անվիշտ, երջանիկ միջավայրի մը մէջ, որ կ'ընդուց կատար և այդ մէջ մէջս, վտանգաւոր ու միանգամայն քաշող բանի մը: Հեշտալի մանկութիւնն էր այդ, անհոգ, անվիշտ, երջանիկ միջավայրի մը մէջ, որ կ'ընդուց կատար և այդ մէջներու այցելութիւնը, որ կը վայելէր երջանիկ ու պատելի ծնողներուն նուէրները այդ մանկութեան տունին մէջ որուն հորիզոնին սահմանափակութիւնը արգելք չէր այն շատ մը հրապոյրներուն որ զինքը լեցնէին . . . : Հաւքի կղզին կտարուած

օդափոխութիւն մը և 1896ի տագնապալի օրերը կը վերջացնեն այս առաջին մանկութիւնս:

Բ. — Այս շրջանին կը յաջորդէ երկրորդ շրջան մը ուր կը սկսի բուն տղայութիւնս: Ժընէփի շրջանն է այդ. 1896էն մինչև 1898ի ամառը. Պոլիսէն մեկնուժնիս և ժընէփի հաստատուելնիս ընտանեօք կը բանան այս երկրորդ մասը կեանքիս: զարձեալ տղայութիւն: Բայց արգէն չկայ այն առաջին շրջանին բացարձակ անհոգութիւնը, անխառն երջանկութիւնը: Եւրոպան կ'ազդէ վրաս, բանալով միտքս, զիս աւելի ուշագիր դարձնելով շուրջիս իրերուն, ու մանաւանդ ծնողացս հոգերը և վիշտերը արդէն պղամիկ մը լրջութիւն, խոհականութիւն առաջ կը բերեն մէջս: Ժընէփի պաշտօնութիւնը, այնտեղի յաճախած դպրոցը, այնտեղի իրերը, թատրոնները, սրահները, օտարութիւնը, Bastion պարտէզը համարսարանով, ժընէփի լիճը, լեռները, կարագը ու կարգանդակները, կարգալ սորվիլս ու ընտանեկան վիշտերը, Նուրհանին հիւանդութիւնը: Այս ամէնը կը լեցնեն այդ երկու տարին: Առաջին հետաքրքրութիւնս կը փօխուի բեղուն կեանքի մը, որուն մէջ կը կազմուիմ և որ ի վերջոյ տեղի կուտայ անհուն տենչանքի մը՝ վիշտագառնալու դէպի ծննդավայրս. և ա'լ երազներ են անվերջ, ընտանեօք կամ Ծննդիկին հետ խօսուած, և որոնք տենչալ կուտան Ակիւտարին ինչպէս երկրորդ երկնքի մը: Վերջապէս կը մինինք ժընէփէն:

Գ. — Ու կը սկսի կեանքիս երրորդ շրջանը, որ իր մէջ կ'ենդգրէկ Պէրպէրեանի (Վարժարան) մէջ անցուցած ամբողջ կեանքըս, մինչև շրջանաւարտութիւնս, և անհէյետույ ալ մինչև Բարիզ մեկնումս իր համալսարանական ուսանող: Տղայութեան վիշտին մասը և ամբողջ պատանութիւնս կ'ամփոփուի այս շրջանին մէջ որ կ'երթաւ 1898ի ամառէն մինչև 1908ի աշունը, ամբողջ տասը տարիներ, որոնց մէջ պատահած հած են կեանքիս էն զլիստոր իրողութիւնները, ամենէն մէծ գժրախտութիւններէն սկսեալ մինչև ամենաէկալան կազմաւորւեները բնութեանս: Նախ՝ տղայութիւնս, իրէկական հակումներովը, որոնք կ'արտայտուին խաղերուս մէջ, կրօնական հակումը և զինուորական հակումը: Կրօնական հա-

ԵՐՈՒՍԱԿԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ ԼՈՒԺՄԱՆ ՃԱՄԲՈՒ ՄԵԶ

Հայ մամուլը իր ժամանակին արձագանք տուած վերջին Երուսաղեմի մեջ տեղի ունեցող անցուդարձերուն: Ս. Աբովուս ալ երից նաղորդագրութիւն զնաց հայ թերերուն: Այսուհանգերձ անհրաժեշտ էր նկատենի պատճենարկերին մեջ եւս անդրադառնալ այս տագնապին, թէ՝ պատմութեան համար, թէ՝ հաստատելու թերերու մեջ բառածներէն մեծ մասին օսուգութիւնը, թէ՝ ներելու համար այդ առքի եղած կարգ մը սխալ վերագրութիւնը, սխալ հաւասարութիւնը եւ մեղաւոր վերապահութեները:

Ն Ա Խ Ը Ն Թ Ա Ց Ը

Համաձայն Երուսաղեմի հայոց վաճեմի Միաբանական Աւասի Կ-Ն-Հ, երբ պատրիարք Վախնանի Միաբանութիւնը կ'ընտէ Տեղապահին մը: Տեղապահին զիսաւոր, գրերէ միակ պատշաճանութիւնն է, պատրիարքի Վախնանութեն 40 օրեր վերջ Միաբանութիւնը ժողովի հրաւիրել նոր պատրիարքի ընտրութեան համար:

Երուսաղեմի հայոց վերջին պատրիարքի, Կիւրեղ Բ. ի վախնանութեն յետոյ, 1949ին,

կումը, որ կը խառնուի տղայութեան վշտիս հետ, երբ մայրս կը մեռնի հազիւ ինը տարեկանս ոտնակոխած: Յիշոյ, տասնըմէկէն տասներկու տարեկանիս կը գոցուի պատանութիւնս, որ կը ծանուցանէ ինք զինքը խարունկ և ուժով սիրով մը որ զիս կը կապէ ընկերոջ մը: Տասներեք տարեկանիս կը ծնի մէջս գրական հակումը, կ'երազեմ ըլլալ քերթող և գրող: Տասնըչորս տարեկանիս, Եւրոպա երթալու փափաքիս հետ կը ծնի արգէնս մէջս իմաստափառութեան հակում, որ հետզհետէ պիտի զօրանայ: Նոր «Դարեր» և երաժշտութիւնը, իմաստափառութեան հետ, կը լիցնին կենքս և իր երազը, մինչև շրջանաւարտութիւնս — 1905, Յուլիս — երբ տասնըմէկանքս կէս տարեկան եմ: Յաջորդ տարին ուսուցիչ եմ: ու կը յիշեմ մեծ աղէուը կեանքս — հօրս մահը: Իր իմաստափ-

Միաբանութիւնը Տեղապահ ընտրեց նդիքէ Վ. Ա. Տերեկեանը:

Նորմնիւր Տեղապահը փոխանակ պատրիարքի մահէն 40 օրեր յետոյ Միաբանական Ընդհանուր գումարելու, լման եօր տարիներ ձգձգեց պատրիարքական ընտրութիւնը զանազան պատրուակներով:

Միաբանութիւն անդամներուն գրերէ կէսը այս շրջանին կը գտնուեր Երաւաղիմէն դուրս, նույրուած նկեղեցական ծառայութեան սփիւրէի զանազան գաղութներու մեջ: Խոկ Արուին մեջ մնացողներու մեծամասնութիւնը կամ խարուելով Տեղապահի յերիւրած պատրուակներէն, կամ մեղսակցելով Տեղապահին չէ կցած պատրիարքական ընտրութիւն պահանջնել: Գրերէ մնայուն պատճենի վերածուած Տեղապահութեան եօր տարիներու շրջանին, վանքը ծանրօրէն տուժեց հոգեւորական, բարոյական, իմացական եւ մատեական մարգերուն մեջ, Տեղապահին անպատճանատու եւ անփոյր պատճենավարութեան եւ սանձարձակ կենցաղին հետեւներով:

1955ին, Տիրան Արենապ. Ներայիան, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան քեմի

բական դասերը կը ստանձնեմ՝ տասնըմէց տարեկան հասակիս մէջ, իր մահուընէն քանի մը շաբաթ յետոյ: 1907—1908 տարին ալ կ'անցընէմ ուսուցչութեամբ, մինչ չէ որ 1908 աշունին կը մեկնիմ Բարիկ, ուսանելու համար:

Դ. — Բարիկեան շրջան: Կ'ուսանիմ Սուրպնի և Գոլեմ քը Ֆրանսի հետեւելով և կը կազմուիմ՝ երաժշտութեան և այլ արուեստներու հետամտելով (1908 աշունէն մինչև 1911ի աշունը):

Ե. — 1911ի աշնան կը դառնամ Պուլս և կ'ըլլամ տնօրէն հօրս վարժարանին, 1911ի աշունէն մինչև 1914ի ամառ:

Զ. — Պատերազմը կը ծագի: Մէջս կը զզամ հատզհետէ կազմուիլ զանազան ուղղութիւններու մէջ հասունութեան:

ՇՈՀԱՆ ՊէրՊէլեսն